Խմբագրական գրասենեակի գրասկեթի 8 մեծաքանակ
6 այլազգ 4 »
3 այլազգ 2 »

Թաղրաղարիչին բոլոր իւեղրէթի պիզէ օլարագ,
Ամենվի գրս. 10 մեծաքանակ
6 այլազգ 5 »
3 այլազգ 21/2 »

Էլանէն նիւսխէվիզ սաթըրը էքի էրի բարալըգ գայիմէյէ։

Մասիսի Էջիֆեան

Իլանաթը պէհէր սաթրը 1 ինճի տէֆա 3։ Չինճի տէֆա 2, Ֆիւնճիւ վէ սայիր տէֆալար իչին 1 գրշ. Իլան սրրաբանա գանուլմաեան իլան սաթրը 3 գրշ։
Մէքթուպ վէ սայիրէ, Գալաթատա Իչնաշէնպիհ բազարընտա վագը Նո. 44 Էրսէք խանընտա Կարապետ Յ. Փանոսեան խմինէ իրսալ իտիլմէյէ տիր։

1294 ԱՒՈՍՏՈՍ 29 — ՄԻԹԼԱՏԻ ԷՋԻՖԱՆ — 1290 ՐԱՄԱԶԱՆ 13
ՍԱԼԸ — 1878 ՕԳՈՍՏՈՍ 29 | ԱՂԱՖՐԱՆԿԱ ՍԵՊՏԵՄԲԵՐ 10 — Նո. 3842

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Պէրլին, 9 սեպտ.

Թէլէֆոն իյլէտիքներինէ կէօրէ, տիւէյլի մուազզամա, Ալմանեանընն տավէթի իւզրէ հէբսի պիրալն պիր նօթա հազըրլաեօրլար իմիշ։ Իշպու նօթաեը Պապը Ալիէ կէօնտէրէրլէր, Պ'րին ահոնամէսինին Եուանիսթան իլէ Գարատաղա սիյասատէլերինին իմրասընը կէմիքտիրմէսի իչին թէպլիղաթ իմրա իտէճէքլէր իմիշ։

Լոնտրա, 9 սեպտ.

Թոյնս գազէթասընընն նէյր իյլէտէյի պիր թէլէկրաֆա կէօրէ, Ավթրիալըլար, մահը հալին 7սինոէ գասթ իթմիշ օլտուգլարը մէվգրլարը թէրքէ մէճպուր օրմուշլար իմիշ։

Սէն-Բէթրպուրգ, 9 սեպտ.

Նիհիլիսթ թաւէպէլերի, բոլսին էմրի իլէ Ֆինվ վէ Սէն-Բէթրպուրգդան թարտ օլունտուլար։

ԱԺԱՆՍ ՊՕՐՏԷԱՆՈ

Վիէննա, 8 սեպտ.

Կէշէն ճումա իրթէսի կիւնիւ Մէհէմմէտ Ալի բաշաեը, Արնավուտլուգտա ժաղովատա պուլունտուղու հալտէ պիր թաղըմ ասբլար հիւճում վէ թաղիպ իսէրէք իտամ իթմիշլէր, վէ եէնիկրմի չալըստան միւրէթթէպ պուլունան մանէթի տասիր իտամ օլունմուշլար տըր։

Պապը Ալի թարաֆընտան Եունան նօթասընա վէրիլէն ճէվապ Աթինա գազէթէսինէ դայրը քեաֆիր կէօրիւլմէյէ, կէշէն ճումա իրթէսի կիւնիւ Մ. Տէլիեանի տէվլէթլէրէ պիր թահրիրաթը ուղարմիէ կէօնտէրէրէք անլէրին թէվասսութինի թալեպ իմիշ տիր։

Օտէսա, 9 սեպտեմ.

Բուսլար ճիւմա իրթէսի կիւնիւ Պաթումա կիրմիշլէր։

ՏԱԼԻԼԻՅԷ ՎԷ ԽԱՐԻՃԻՅԷ

Մէհէմմէտ Ալի բաշա մանէթինէ կիտէն էրքեանը հարպ մէրիվալարընտան Հէուանի բաշատան կէլէն էն սոն թէլէկրաֆա նազարէն, եազօվատա, վագըատան պիր կիւն էվվէլ, Մէհէմմէտ Ալի բաշա, եէրլիտէն Ատատուլան բաշա իլէ պիրլիքտէ, մանէթլէրինէ շիքի պէօրիք ասքէր պուլունտուղու հալտէ։ Արնավուտլար իլէ պիր հարպ իսէրլէր։ Թարաֆէ յնտէն եիկիրմի-չէր օթուզար թէլէֆաթ վուզուա կէլիր։ Ատատուլան բաշաեը օ կիւն Արնավուտլար բարէ բարէ իտէրլէր։ Մէհէմմէտ Ալի բաշա քէնտիսինի տասի Արնավուտլարը բարատեաճաղընը անլատըղ, Պապը Ալիէ պիր թէլէկրաֆ քէշիտէսիյէ, ասքէր իթթէր։ Թէպլիղաթտան ֆէրաղաթ իթմէսի ճէվապէն պիլիտիրիլիր։ Երթէսի կիւն Մէհէմմէտ Ալի բաշա, Արնավուտ պէյլերինտէն պիրինին խանէսինտէ օթուրուր իլէն, Արնավուտլար խանէյի մուհասէրէ իտէրլէր, սիլահ աթարլար, բաշանընը մանէթի պիր մէզգտար մուգավէմէթ իտէր իտէ տէ, երպապը զըեամ խանէյէ աթէշ վէրիրլէր։ Բաշա վէ խանէ սահիպի գուլէեէ կիրմէեէ մէճպուր օլուպ, խանէյէն էզդար էզդմագ Արնավուտլար հէլամում իլէ, բաշաեը բարէ բարէ իտէրլէր։ Տիւն մէրդումուն տոմատը, Տարը չուրա բէյլիսի Սամիհ բաշա հազրէթլէրի թարաֆընտան ճէլլ օլունարագ, լիէճլիլ միւքեաֆիթ պիլիլէրինին էսամիսի թալեպ օլունմուշ տուր։

Ախիրէն ալընան թէլէկրաֆի տասի, մէրհումում Մէհէմմէտ Ալի բաշա իլէ, Ապտուլլահ բաշա, վէ վագիատա չէհիտ օլան տասքիր վէ սայիր մանէթի մէմուրլարընն նազարը, քէմալը ադաղ իլէ տէֆն իտիլմէսինի խապէր վէրիրէօր։ (Վագըթ)

—Երկր ումուան կէլէն խապէրլէրէ կէօրէ, Ռուս գօմանտանը գըչ կէլմէզտէն էվվէլ, Երզրումուն թախիէսի զըմիընտա քէմր ալմըշ տըր։

—Ֆար տիւ Պոսֆորտա օգունուղուն կէօրէ, գէոնթ Անտրասի, Վիէննա գապինէսի իլէ Պապը Ալի արասընտա ագտ օլունաճաղ մուգավէլէ չէրայիթի ախիրէսի իլէ պէրապէր, Պոսնա վէ Հերսէք խութիլասը հագգընտա պու չէրայիթ բէտտ օլունուր իսկ, մէգքիւր էեալէթլէրին պիլա չարթ իլհագընը իլան իտէճէկինի հավի պիր իսթար ասխի թէսպիպ իթմիշ տիր։

Վիլաեաթը մէգքիւրէնին Ավթրիաեա իլհագընը իլան իթմէք, իլանը հարպ տիմէք օրտուզունտան, հէյեէթը վուքէլա չէրայիթի մէգպուրէյի քէմալը տիրգաթլա թէտգիգ իյլէմիշ, վէ էքսէրիեէթ դապուլինէ ըէյ վիրէրէք, սուրիթը գարար գաթը Շահանէեէ տրդ օլընմըշ տըր։

— Ֆար տիւ Պոսֆորտա օգունմուշ տուր։

Պիլլերի թէէմին իթտիքլէրինէ կէօրէ, թաղմինաթը հարպիեէ իլէ Օսմանլը էսիրլէրինին Ռուսիատա պուլունտուղլարը միատէթճէ իեաշէլէրինէ սարֆ օլունան մէպալիղին թայեինի միւգաքէրէ օլունմաղտա տըր։

Պուլկինքի կիւն քի Պաթում Բո սիա ասաքիրինին եէսը զապթընտա տըր։ Այ-Սէթէֆանոստա պուլունան օրտու մէրքէզի ադաթաքմինաթը հարպիեէ սուրլունմասըդճա Իսթապոլ ճիվարընը թախիեէ իթմէքքինթէմէեօր։ Քէղա պիզլէրի թէէմին էյլէտքլէրինէ կէօրէ, ժէնէրալ Թոթլէպէն, Ինկիլիզ ասքէրանմասը Մարմարա տէնիզինտէն չէքիլմէսիյի միւտատիթճէ, Իսթապոլ էթրաֆընտա եիւզ պին քիշիմք պիր օրտու գալաճաղընը պիլտիրմիշ տիր։

—Վան վիլաեէթի վալիսի տէվլէթլու բաշա հազրէթլէրի թարաֆընտան Պապը Ալիէ կէլէն պիր թէլէկրաֆնամէեէ նազարէն, Մուշ միթէսարրըֆը Իսալի բաշա, Ֆիրարլէրին զաստ իթտիքլէրի ալնամատան 120 ըէս հայվան Զամը Մ.նասթըրանա իատէ իթտիրմիշ տիր։

—Ինչիւ Ինկիլիզ վէ պէրի Պէլճիգա սանճաղընը համիլ օլան տէօրթ զըթա պէօյիւք նաղլիեէ վարտրըը տիւն Այ-Սէթէֆանոստան պիր մրգտար ասքէր ալարագ Օտէսա վէ Սէվաթաբօլա միթէվէճճիհէն հարէքէթ իթմիշլէր տիր։

— Պոսնա-Սէրայատան եազ ըզդլարընա կէօրէ, էրզպապը զըեամ բուէսասընտան ֆամարզօրիչ օգուստոս 24 տէ տիվանը հարպ թարաֆընտան գսթէլ հիւքմ օլունարագ անիսէ իտամ օլունմուշ տուր։ Մէրդում մէգքիւր իլամընն նէյր օլունտուղու սըրատա, էթրաֆընտա պուլունան ասքէրլէրինն պիրիսինին էյլինէն թիֆէնքինի դարարագ ճէօմասթ իզէրինէ աթէշ իթմիշ իսէ տէ, հէյէքի գորչուն քիմսէեէ թէսատիֆ իթմէմիշ տիր։ Անիսէ էյլէրի պաղլանարագ գաթլ օլունաճաղը մահէլլէ կէօթիւրիւլմիշ տիր։

—Կէշէն կիւն տէօրթ պին եիւզ գատար Բէլվա էսիրլէրինի համիլէն Սէվասթաբօլատան հարէքէթ իթմիշ օլան Խիւտավէնտիկեար նամ ֆըրգաթիյնի հիւմաեուն, տիւն սապահ պօղազատան կէչիպ, Պէյգող էօնիւնէ տէվիր աթմ.շ, վէ էսիրլէր Պէյգող սահրասընա չըղարըլմըշ տըր։

Պու էսիրլէր իչինտէ Փէրիգանը քիրամատան Ամիլ բաշա հազրէթլէրի պուլունտուղու կիպի, եիւզ գատարը իւմրա վէ գապիթ, վէ իչ պին սէկիզ եիւզիւ նէֆէր վէ ալթը եիւզիւ էհալի տիր։

—Բուսլար բազար աղշամը Պիւյիք տէրէեէ իւչ թաղըմ միւղիգա կէթիրմիշլէր իւռի։ Իմբէրաթօրուն եէվվի մախսուսուսը պանալէ, իշխիտիլմիկինէ կէօրէ, եարընը ադշամ ալթը թաղըմա իպլաղ իտէճէքլէր իմիշ։

— Տէվլէթի Ամիէնին Բէյթա չէհվանտէրի Թալիլ պէյ իլէ Թըմրչվար չէհվանտէրի Տաքէս էֆէնտի, պու քէրրէ մէէզուանէն Տէրբասատէթ կէլմիշլէր տիր։

—Գահրիեէ Նէզարէթի թարաֆընտան Գանգը Օսմանի սանտըղքեարը Մ. Սէթէ պիր մէքթուպ եազըլարագ, Մախսուսէ վարտրլարը իտարէսինին ֆէնալըղընտան պահպա, պունլարընն խուսուսի պիր զուրբանեաա իհալէսի թասավվուր օլունտուղու պէյան իտիրտիկ Ֆարտա մուհարրէր տիր։

—Ճումա իրթէսի կիւնիւ Թէմէրէր նամ Ինկիլիզ զըրհլըը Կէլիպոլուեա միւթէմէճիհէն հարէքէթ իյլէմիշ, վէ իրթէսի բազար կիւնիւ Էնվէնսիպլը նամ զըրհը Կէլիպոլուտան ատալար բիշկեաէնա կէլմիշ տիր։ Շիմտի ատալար էօնիւնէ պուլունան Ինկիլիզ տօնանմասը, տէօրթ պէօյիւք զըրհը, եանի Ալէքսանտրա, Էնվէնսիպլը, Աէիկ վէ Բիւրէրթ զըրհլըրտան վէ իքի ատիզոտան իպարէթ տիր։

—Մէկտունէն Էվրօպատա պուլունան Սէլանիք վիլաեէթի միսթէշարը Գանթիթիրի բաշա Վիէննատան Սէլանիեէ ավտէթ իյլէմիշ տիր։

—Վիէննա բէյտի զապթասը, պուլունան պէյլէ Ավթրիա զապթանընն Բուսմանիա իմարէթինէ նէշան զապուլ իտէպիլէճէքլէրինի իլան իտիեար քի պունտան Ավթրիա տէվլէթինէ, Բուսմանիաընն իսթեդայընը թաստիգ իտէտիի անտատեօս հէնուզ Բուսմանիատա պուլունան Օսմանլը էսիրլէրինտէն 1300 նէֆէրի եազընտա իսթանպուլա կէօնտէրիլմէք տիր։

—Գայիմէնին ֆիեաթը տիւշմէսի իզէրինէ տիւն էթմէքճի էնտաֆը, Շէհիր էմանէթինէ կիտէրէք օգկա պաշընա 20 բարա զամմ իտիրմէսինի թալեպ իթմիշլէր տիր։

—Թա. նամ զաղէթատա օգունմուշ տուր։

«Թէֆիլիսէն ալտըղընմըշ խուսուսի պիր թէլէկրաֆա նազարէն, Էրմէնիլէր, Պէրլին մուահէտէսինին Էրմէնիսթան հազգընտա օլան չարթլարընընն իֆրա օլունմասընտան տօլայը, չիքեաեէթ իթմէքլիկէ պաշլամըշլար տըր, վէ զանն օլունտուղունա կէօրէ, պու խօշնուտսու ղլուգ պաշընա Ինկիլթէրրա ալէյհինտէ տիր։

«Պիզիմ ալտըղընմըզ մալիումաթա պագընը իսէ, Էրմէնիլէր, «Պէրլին մուահէտէսի ահքեամընճա, տէրհալ Էրմէնիլէրտէն միւրէքքէպ պիր միլլէթ ասքէրի թէշքիլինի թալեպ իթմէք իչին, Էրմէնիսթանտա բըրթէխմէնամէկլէր իսկալամագ թասավվուրունտա իմիշլէր։

«Պէեանէ համէթ եօզ տուր քի, Պէրլին մուահէտէսինին հիչ պիր թարաֆընտա, Էրմէնիլէրտէն միւրէքքէպ ասքէրի միլլեէ թէշքիլինէ տայիր հիչ պիր ֆիքրա եօզ տուր։ Պու ասքէրի միլլեէ մատտէսի, եալընըզ Էրմէնի մուրախասալարընընն մէթալիպաթընտա մէվճուտ պուլունմուշ իսէ տէ, պունա տա գօնկրէմէ էհէմմիյեէթ վիրիլմէմիշ տիր։ Պինապէրին, Էրմէնիլէր, Պէրլին մուահէտէսինին չարթլարընընն ատմի իֆրասընտան իսէ, Պէրլին մուահէտէսինտէն չիքեաեէթ իստէպիլիրլէր։

«Ֆագաթ Էրմէնիսթանտա իշլերին կիտիշի, հէր վագըթտան զիեատէ մուհիպի մէմուանիյէթ տէրէճէտէ տէյիլ տիր։ Վէ պիզիմ ալտըղընմըզ մալիումաթա նազարէն, տիւէյլի մուազզամա մէմուրլարընընն, Պէրլին մուահէտէսի ահքեամընճա իքթիսատ իյէտիքլէրի հուզուզը նէզարէթ վէ մուվազէնէ ուսուլինի մէվզուի իֆրատէ զօյմալարը վագթը եազլայընը տըր։

«Ֆէվգադը յունիս 4 մուգավէմէսիյէ։ Ինկիլթէրրա տէվլէթի, Անատօլու իլին վատ օլունան իսլահաթընն իֆրասընա նէզարէթ իթմէքլիկէ հազգ վէ վազիֆէյի մախսուսատ էլտէ իթմէյի տիր։

«Տէվլէթի միւշարիէյէ, Պէրլին մուահէտէսի ահքեամընճա, Էրմէնիսթանտա տախի իշ պու հազգ ու վազիֆէյէ, տիկէր քեաֆիֆէյի տիւէյլի մուազզամա իլէ պիրիթթիֆագ հէսէտար պուլունմագտա տըր։

«Ինկիլթէրրա բարլամէնթօսունուն մուախիլիթ ապարը, պիրի Պէրլին մուահէտէսի նամընա օլարագ, թէքրիր էվրրա թարաֆընտան, վէ տիկէրի յունիս մուգավէմէսի նամընա օլարագ, Ինկիլթէրրա տէվլէթի թարաֆընտան իֆրա օլունաճաղ իքի զաթ պիր մուվազէնէ գասիյէսի իլէ էրլինէ, պիտաէ Ֆաթ նազարը տիզգաթը ճէլբ իյլէմիշլէր տիր։ Ադայի միւմէյլէյհիմ, Էմէնիսթանտա նէզարէթ հազգընա, Ինկիլթէրրա հիւքիւմէթի մէմուրլարը կիպի, Բուսիա հիւքիւմէթի մէմուրլարընընն տախի ադամի զապիտանի հիսսատար օլունտուղլարընան, չու թէվազինին հուսուսէ կէթիրմէսի իհթիմալին օլան խուսուսէթանէն հազգընա պահս իթմիշլէր տիր։

«Էկէր Էրմէնիլէրին շիքեաեաթը, Ինկիլթէրրա հիւքիւմէթինին հիմմէթինի տավէթ իթմէպէր իսկ, իհթիմալ տըր քի Բուսիա հիւքիւմէթի նէզտինտէ պիր հիւսնի գաստ պուլմիյէթ պուլասաղ տըրլար։

«Հաթտա Բուս զաղէթալարը, Էրմէնիսթանընն հայլինի, բէք ճէնա սուրէթատէ նազշ իսթեօրլար։ Նասըլ քի Էրզրումատան կէլօսա չէհայէ եազըլմըշ տըր.

«Շէհրիմիզ կիթաթքէհ էհալիսինի զայպ իթմէքտէ տիր։ Էրմէնիլէր, քէնտի միւսլամ էհալի տախի, Բուսլարընն եազընտա ավտէթ իսէէքլէրինի զանն իթմէտիկինտէն, էհալիյի մէրզումէ տախի հիհրէթ իսթեօր։ Զաթէն 500 իրամ ֆամիլեատը չէհրի թէրք իթմիշլէր տիր։

«Ասքէրի Օսմանիէ, Պայպուրթ, Էրզինկեան վէ Մուշ արասընտա հարքեաթը խուսուսէնէ իֆրա իսթեօր։ Ասքէրի մէրզումէյէն պազըլարը Մուշ սանճաղընտա, եազմաճրըզ իսթեօր։ Պունլար յունիս 23տէն պէրի տիր մասչ ալմատըզլարընտան, տիլահա խըրսըզլըգլար իսթիլ, էմրի թէյեիւչլերինի թէտարիք իսթեօրլար։

«Հայտուտագ սէպէպինէ, Էրզրում իլէ Թրապիզոն արասընտաքի եոլ մուխաթարը օրմուշ տուր։ Պունտան չէնտ կիւն ադտէ Թրապիզոնատան Էրզրումա պագը թիւճճար կէլմիշ տիր։ Եոլտա պունլարընն 30,000 ֆրանգը սիրդաթ օլունմուշ տուր։

«Էրմէնիլէրին պաշլըճա չիքեաեէթի, եալընըզ Բիւրտլը իլէ Զէյթէյլէրին մէմլէքէթէ տիկան թաշրմալարը, վէ չիմանէ զատտար պու իսլահլարընը սուլի իսթիմալ իթմէքլէրի կիպի, չիմանի տասի սուլի իսթիմալ իթմէքտէ օլտուգլարը, վէ պունտան պէյլէ սուլի իսթիմալ իսէճէք օլտուգլարը տըր։

«Պապը Ալի Էրմէնիսթանա իքի զամիսէր կէօնտէրմիշ իսէ տէ, պունտան նէթիյէճի ճիատիլեէ մինթաղը օրմագ պիհուտէ տիր։ Թիֆլիսէն ալտըղընմըշ խապէրլէրէ կէօրէ, Էրմէնիլէրին խօշնուտսուզլուղու Ինկիլթէրրատա գարշը սիբիսթիլ սուրէթի քէսպ իթմէք իզէրէ տիր, վէ Լոնտրա գասինէթօսունուն իֆրասընը ուղանտըգճա, պունան նէթիճէսի, հէր հայտէ մէմնունէթի, թէքրիրէն Բուսիանընն նոֆուզու ալթընա թէրք իթմէքտէն պաշգա պիր չէյ օրմատաճագ տըր։»

—Գավայիմի նազիրէնին հէր նէ սուրէթլէ միւքեան իսէ, օլ վէճհ իլէ թէսավիլանն զալտըրըրմաղը հազգընտա տասրը օրմն իրատէյի ալէնիյէյի թէղէքքիւր իթմէք իչին, եարընքի չարշէնպէ կիւնիւ ադտ օլունաճաղընը ադէնքի նիսմէթիպէ եազմըշ օլտուգտուղ զամանին, պու կիւն Պապը Ալիէ թէղքիր վէ ադտ օլունարագ, մէզքէրաթը լազըմէնէ պաշլատաճագընը։

ՐԷՍՄԻ

Տօղսան ակօրթ սէնէսի թէմուզունուն օն սէքիզինճի կիւնիւնտէն սէնէյի մէր. զու�մէ աղոսթոսունուն օն տօղուզունճու կիւնիւ զայէսինէ գատար, Տէրիսատէթ իլղայի գավայիմ գօմիսիսնու իլէ չիւպէ. լէրտէ թէրաքիւմ իտէնլէր իլէ, վիլաեէթ. լէրտէն վիրուա (թէմէքտէ օլանլարտան պիլ իպթալ, պանդ մէմուրլար։ մարիֆէթի իլէ մուայէնէսի իճրա գըլընան գավայիմի նագտիեէ, իչպու մահը հալը բումինին հուլուլ իտէն օթուզունճու չարչէնպիհ կիւնիւ սահթ սէքիզ պուչուգ բատտէլերինտէ տօղուզունճու ալֆա օլարագ Սուլթան Պաեազիտ մէյտանընտա ալէնէն իհրաէ օլունճաղը մուզարրէր պուլունմուչ օլմաղլա, իլանը քէյֆիեէթէ իպթիտար գըլընը։

—Ինկիլթէրրա տօնանմաղը, կէչէն ճումա կիւնիւ իճրա իթտիկի նիչան թահմինէն սօնրա էսկի մահէլլինէ ավուէթ իյէմիշ տիր։

—Ճումա իրթէսի կիւնիւ էրզրումտան չէհրիմիզէ քէչիտէ գըլընան պիր թէլէկրաֆ Բուսլարը չէհրի մէզքիւրու թախլիեէ հաղբրըզ կէօրաիքէրինի պէեան, վէ էրմէնիլէրին, Բուսիա օրտուսու իլէ պէրապէր, Բուսիաեա հիճրէթ իտէնէքլերի հավատիսինի թատիգ իտիեօր։

—Բուսիա մէմուրլարը, Պուլղարիսթանը թանգիմի իլէ մէշղուլ օլմագտա տըրլար։ Խրոմէթը ասքէրիէտէն էհալիի իսլամլեէ մուվագգաթ, ն մուաֆ օլունարագ 20 տէն 30 եաշընա գատար Պուլղարլարա խրոմէթը ասքէրիեէ մէճբուրի օլտուզու իլան օլունմուչ տուր։ Ասքիրի միլիեէ, պէհէրի տէօրաէր թապուր պարագ 50 պայ, վէ 70 պէօլիք սիւարի, վէ 4 պայ թօրմու վէ 4 թապուր խթիհքամ ասքէրինտէն իպարէթ տիր։ Ֆիւշիք վէ պէյիք զապիթլէր Բուսիա Ջօրտուսունտան ալընաճագ, վէ նիզամաթ իլէ գօմանտանլար Բուսիա լիսանը իլզրէ օլմաղ տըր։ Զահիրի ահվալէ նազարէն, Պուլղարլար, Բուսէլիի չարգինին թէչքիլի ալէյհինտէ պիր պէյիք հարէքէթ հազրըլամագտա տըրլար։ Պուլղարլար, մէմէքէթ տախիլինտէ իթթիհատը միլի լէհինտէ բիսալէ էր նէչէ իտիպ, հաթթա Բուսիալըլարը ազիմէթինտէն սօնրա ումումէն ինիթիլալ իթմէք իւ-

Սօն բօսթա իլէ կէլէն Էվրօբա զազէթալարընտա կէօրիւլէն թէլէկրաֆ հավատիպլէրի տիր։

Լօնտրա, 31 օգոստոս

Տէյլի Թէլէկրաֆ զազէթասընէն, Իսթանպօլտան ալընըր օգոստոս 29 թարիխի պիր թէլէկրաֆ. պիր չաիա զիքը իտիեօր, մէզքիւր չաիտան կէօրէ, ժէնէրալ Թօթլէպէն, Ինկիլթէրրա տօնանմասը հէնուզ Ատալար էօնիւնտէ պուլունտուզունտան, Բուս ասքիրինի արթըգ վաբօրլարա իրքեապ իլէ Բուսիտան կէօնտէրմէմէք էմրինի ալեզ էյլէմիշ տիր։

Բօմա, 30 օգոստոս

Թէէմին էյլէտիքլէրինէ կէօրէ, Ի Թալիա տէվլէթի Պապը Ալի իլէ սուրէթը տօսթանէտ ուզալշմասընը Եունան հիւքիւմէթինէ նասիհաթ վիրմիշ տիր։

Իսթանպօլ, 29 օգոստ.

Պապը Ալի, Պօսնա մուհէտէսինի, գօնթ Անտրասինին թէքլիֆի մուճիպինճէ վէ պաղը թատիլաթլա իմգա էյլէմէսի զըմնընտա Դարաթօտորի բաչտեա բուլսաթ իթա էյլէմիշ տիր։

Իսթանպօլ, 30 օգոստ.

Բուսլար Բօտօր էրպապը գբեամընա թէրքի սիլահ էյլէմէլերինի թէհտիտ եօլլու իլաթ էյլէտիլը, ճէվապը ըստտ վիրմէլերի իւզէրինէ, Պուսլար էրպապը գբեամա հիւճումի իթտիլէր իսէ տէ, իւչ կիւն մուհարէպէտէն սօնրա կէրի սիւրիւլտիւլէր։

Էյլի պին Բուսիալընընը, Բումէլիեէ կիթմէք իչին պալգանլարտան կէչմիշ օլտուգլարը ըիվաեէթ օլունուեօր։

Իսթանպօլ, 30 օգոստ.

Ալիթ պին նէֆէր էրպապը գբեամ Արտա օվասընտա պին խանէ աթէշէ վէրիպ եագմըշլար տըր։

Բակիւզա, 31 օգոստ.

Նարէնթա նէհրինտէն Լբժիւպէնժէ գատար միւմիէտ օլան մահէլլատ էրպապը գբեամընը ճիւմէսի արզը միւթավաթ էյլէտի։ Սթօլաչ տախի տախիլտէ օլտուզու հալտէ, մահէլլէ մէզքիւրտէ պուլունան էրպապը գբեամ ռուէսասը, հարէքէթը գբեամա տախիլ օլմագ իսթէմէեօրլար։

Քօրէնիք վէ Թրէպլինեք ճիվարընտա 1000 է եագընը էրպապը գբեամ պուլունուեօր։

Լօնտրա, 3 սեպտ.

Տէյլի Նիուս զազէթասընէն Թրամէեէ կէօրէ, Լազլար, Պաթումտա մէվճուտ պուլունան միւհիմմաթը ղապթ իթմէք իսթէմիշլեր իսէ տէ, նայիլի մէրամ օլամամըշլար տըր։ Բուսլար Պաթումընը թախլիեէսի մատէսինին թէէխիրինի գապուլ իթմէեօրլար։

Ս. Բէթրսպուրկ, 3 սեպտ.

Նուվօ Թան զազէթասընէն Բուսճուգտան ալտըգը պիր դբթա թէլէկրաֆնամէ մաէլինէ նազարէն, Սիլիսթրէ, Թրնօվա վէ Բուսճուգ սանճագլարը Պուլղարլարը, ժէնէրալ Ինեաթիէֆի Պուլղարիսթան բրէնալիկինէ նասպ ու թայեին էյլէմէեէ զարար վիրմիշլեր տիր։

Մօսթար, 31 օգոս.

Օսմանլը նիզամ ասքէրի պիր չօգ եէրլերտէ իճթիմա իտիեօրլար. ասքէրի մէրգումէ, սիլահլարը էյլէրինտէն ալընմատըգը հալտէ, Արնավուտլուգ թարիգի իլէ Իսթանպօլա իզամ օլունմագտա տըրլար։

Գօպուրկ, 1 սեպտ.

Ինկիլթէրրա գրալիչասընընը քէրիմէսի, վէ Բուսիա իմբէրաթօրընընը կէլինի տէչէս տ'Էտինպուրկ տիւնեեաեա պիր գըզ էվլատ կէթիրտի։

Բակիւզա, 31 օգոստ.

Գու կիճէ, Տրինօտաքի ասքէրի մըսթահֆըզա Ավսթրիա թօրրաղընա իլթիճա էյլէտի։ Գալէա էրպապը գբեամ եէտինտէ տիր։

Բօմա, 2 սեպտ.

Անգօն շէհիր էմինինին թէէմինինէ կէօրէ, պիր թագըմ իթալեալը կէօնիւլիւլէրին, Պօսնա էրպապը գբեամը իլէ պիրլեշմիշ օլմալարընընը ասլը եօգ տուր։

Իսթանպօլ, 31 օգոստ.

Պօսնաեա տույիր մուգավէլէ միւսէվվէտտէսինճէ տէվլէթը Ալիեէ ճանիպինտէն թէքլիֆ օլունան թատիլաթ հէնուզ Ավսթրիա տէվլէթի թարաֆընտան գապուլ օլունմատը։

Հաճի Հօճանընն աղբրճա մէճբուհ օլտուզունու Միէնիզատան ալընա՝ պիր թէլէկրաֆ խապէր վիրիեօր։

Նուվէլ Օրլէան, 2 սեպտ.

Տիւն Նուվէլ Օրլէանտա 88, Մանֆիստէ 81 վէ Վիքսպուրկտա 27 քիշի սարը հիւմմատան վէֆաթ էյլէտի։ Հէքիմլէր տախի մէզքիւր իլէթէ թութուլարագ էօլիւեօրլար։

Վիէննա, 2 սեպտ.

Դօրէսբօնտանս Բոլիթիք զազէթասը 2 թարիխլի պիր թէլէկրաֆնէ, Պօսնատա պուլունան Օսմանլը նիզամ ասքէրլէրինին էքսէրիսի եէնի Պազարա տօղրու հարէքէթ իտիեօրլար։

Քօլաչինտէ իսլամ էհալիսի իլէ ի. քի թապուր նիզամ ասքէրի պէյնինտէ միւճատէլէ վուգու պուլտու. Էհալիի մէրգումէ իսթիհքամաթը իսթիլա էյլէտի, վէ ասքէրի նիզամի. եէ տէ եէնի Պազար իւզէրինէ եիւրիւեօր։

Լօնտրա, 3 սեպտ.

Թայմս զազէթասընընը, Իսթանպօլ մուխպիրինտէն ալարագ տէրճ էյլէտի. սեպտեմբեր 1 Թարիխլի պիր թէլէկրաֆնամէ, Բուս ասքիրինին վաբօրլարա իրքեապը Թաէիլ իտիլտիկի հավատիսինի եալանա չէգարընը։

—

Վագքթտա կէօրիւլէն թէլէկրաֆլար տըր։

Ատանա, 26 օգոստ.

Գօզան օղլու չէգավէթի նիհաեէթ պուլտու։ Պաղը Ավչար վէ Քիւրտ էշգբեասը, միւթատարը օլտուզու իւզրէ պու մէվսիմէրտէ էթրաֆ ու էքնաֆա սարգընթըրդ իթմէքտէ օլտուգլարընտան, պուրատա տէրտէսթը թահրիր պուլունան սիւարիլէրլէ Տէրիսատէթտէն կէլէճէք սիւարի ասքիրի Շահանէնին իրմալը սէվգինտէ պի ավուլլահը Թաալի ճիւմէսինին ֆէսատը պէրթարաֆ օլաճաղը տէրքեար տըր։ Դայսէրիէտէն պուրալարա հէր պար եօլճուլար կէլմէքտէ օլտուզունտան, Երմէնի միլլէթ վէքիլլէրինին եաղտըգլարը չէյլէրտէ միպալաղա օլմագ իհթիմալի վար տըր։

Ատանա, 26 օգոստ.

Տիւնքի կիւն Ատանատա թէրմոմէթրօ իլէ չէմին հէրարէթի 58 սանթիկրատա չըգմըշ էտի։ Գու կիւն սահթ 6 տա 63 տէրէճէհէ ըէսիտէ օլտու։ Գու հէվալիտէ չիմտիեէ գատար պու տէրէճէ սըճագ կէօրիւլմէտիյի իխթիարլար թարաֆընտան խապէր վիրիլմեօր։

ՄԷՀԷՄՄԷՏ ԱԼԻ ԲԱՇԱՆԸՆ ԹԷՐՃԷՄԷՅԻ ՀԱԼԻ

Միւթէվէֆայի միւմիլէյհ Մակէտպուրկտա, Պէրլին օբէրասը միւսիկիճիլէրինտէն Տէնրէվանը սէյլինտէն 1828 սէնէյի միլատիէսինտէ թէվլիւտ իթմիշ տիր։

1843 սէնէսինտէ Մակէտպուրկտա [illegible] պիր արալըգ օրատան ֆիրար իլէ Պէրլինէ կէլմիշ տիր։ Վէ բէտերի հէր նէ գատար քէնտիսինի իատէ իթմէք արզու իթտի իսէ տէ, մուվաֆֆագ օլամաեբպ վէ Պէրլինտէ պիր թիւճճար եանընա գօյմագ արզուսունտա պուլունուր իսէ տէ, օրալարտա տուրմագ իսթէմէեիպ, Համպուրկա ազիմէթ իթմիշ տիր։ Վէ օրատա պիր եէլքէն սէֆինէսինէ թայիֆէ օլտու իսէ տէ, օրատա տախի տուրմահարագ խէֆիէն Տէրիսատէթէ կէլմիշ, վէ Տէրիսատէթտէ սատը էսպագ միւթէվ-

ԷՍՐԱՐԸ ՀԻՆՏ

— 77 —

16

ՃՕՐՃ

Պէն ալնիվոկ եիւզմէկ, վէ տէնիպին տիպինտէն էլմաս վէ սայիր նշեաեը նատիտէ արաեան տալիզնիր գատար սուեուն ալթընտա գալմագլըգա ալընըգ օլտուզուճ տան, կէօզլէրիմ տախի մասիաթիլէ, պուլունտուզում մահէլլին զարիլ բէնկինէ ալընտը. իչթէ պու արա պաընը եօղարը գալտըրարագ, պիր թաղըմ մէքքուհ խա եալաթ արասընտա պուլունտուզումու թարիֆ օլունմագ պիր ատէհլէթլէ միւշահատ էյլէտիմ...

—Խաեալաթ մը, թէքրարլատըլար Մարի իլէ Էվա։

—Էվէթ, ճէվապ վիրտի Ճօրճ Մաղօն, էթրաֆընտա հէր թարաֆտան պիր թագըմ գարարընը բէնիրի խաեալաթ գունու կէլիպ, պունլար եաթաբզլար եէրլատն ազը ազը պաշլարընը գալտը ագ, զանն իսէրտին քի կէօզէլ ինի պէնիմ իւգրիմէ տէքմէքտէ, գէլարընը պանա ասղրու ուզաշմաղտա, պէնի իհտիա իթմէքտէ, վէ պէնի թազեիզ էյլէեէրէք, վիճուտլերի պէնիմ վիճուտիմէ տօղունմագտա իսէ։

Ճօրճ պիր սանիեէ գատար սէօզլինիւ գաթթ իթտի իսէ տէ, քիմսէ պիր սիւալ իթմէյտիկինտէն, չէյլէ տէվամ էյլէտի։

—Պէն, բէք չօգ տէֆա էօրիմէ գարը չըգմընըմ տըր, վէ լաքին պիա թէքէպպիւր սէյլէրիմ քի, գօրդու տէտիքլերի չէյի ասլա հիսս իթմէմիշիմ տիր։

Ֆագաթ պու քէրրէ էօմրիմտէ պիրինճի տէֆա օլարագ գօրդուում, գանընմասմարլարընընա տօնուեօր, գուվվէթիմ քէսիլեեօր, վէ էօլճէյիմ զանն իթտիմ։ Հալ պու քի կէրէք սիպին իչին, վէ կէրէք ախը ինթիգամ իչին եաշամագընընը լազըմ իտի։

Իմտի, այնգճա գաթլ ու թէկէֆ իտիմիշ օլան բէյէրիմի սիւչիւնտիւմ, վէ ճէնապը Հապգընն եարտըմընա կիւվենէրէք, քէնտիմի թօրլատըմ, վէ պիր համլատա, քէնտիմ սուեուն իւզրինտէ պուլտում։

—Սման, եա՛ Բապպիմ, նէ՛ գատար ատէհլէթլի հալ, ատտիկը Էվա իլէ Մարի։

—Հայ լանէթլի նէհր հայ, ատտի Ամօր, ատէթա մէզարընը կիւպ պիր չէյ... Երնէ Թապան նէհրի, հէր նէ գատար պիր աղ ֆէնա գօզար իսէ տէ, հէր ատյիլ իսէ, ինանան օրատա, պիր Հյ թէնատիֆ իթմէեէրէք, քէյֆի կիպի պէզտրատիր...

—Ըմնա իտէրիմ, պիրատէր, ատվամ էթ, ատվամ, ատտի Էվարա։

Ճօրճ իսէ տէրհալ պու բէճաեա մուվաֆֆագաթ իթտի.

—Պէյլէհ խայլի վագըթ սուեուն իւզրինտէ եիւզտիւմ։ Արալըգտա նէֆէսիմ քէսիլտիքէ, նէֆէս արմագ իւզրէ, վէ էլիմ կէչէն պիյիք պիր եարբրագ իլէ եիւզիմիս կիպէեէրէք, սըրթ իւսթիւ սուեուն իւզրինէ չըգար իտիմ, վէ լաեըգըյա նէֆէս ալտըգտան սօնրա, երնէ սուեուն իչինէ տարար իտիմ։

Հէյման ագչամա գատար պու եօրտա սուեուն իչինտէ գալտըմ։ Նէհայէթ պիրսպիթիւն գուվվէթիմ քէսիտիկինտէն, վէ ուեուշմուչ օլան ազալարըմ հարէքէթէ գայրի գապպի պիր հալէ կէլտիկինտէն, պիր գըեեա չըգմաեա մէճպուր օլտում։ Օրատա, պիր պալըգճը գուլիսկինէ պաղը օրան պիր սանատ տէրուենինտէ պիր գաեըգճը էլպիսկի պուլուպ, եէրինէ, ատօրթ գաթ գըյմէթի պուլունան իբի ալթուն պրագարագ, կէյնամիմ, վէ պիրի պէնի կէօրիւր տէ թանը գօրգուսուդա, նէհրին բէնարընտա օլան չամուրտարան պիր ավուճ արարագ, իչինէ եիւդիմէ սիբիւպ, թըպգը պիր Հինտիկէ պէնէտիմ, վէ հէման Պէնարէս թարիգինէ բէվան օլտում։ Պէյլճէ հիչ ատյիլ իսէ պու կիւնիմը մուխթարատան գալբիտրմուչ իտիմ։

—Ամ՝, պիրատէրիմ, պիրատէրիմ, չիւքիւրլեր օլսուն ճէնապը Հապգա քի, պէնի գուրթարը, ատտի Էվարա։

Մարի սիբիւթ իթտի իսէ տէ, տէրուէն մէպրիւր չիւքանիեէթ տուսասընա իլհագ օլմուչ իտի։

—Էյ սըր Ճօրճ, չիմտի նէ՞ եարաճագսընը, ատտի Տիկսոնէ։

—Նէ՛ չարէ, պու խանէյի թէրք իտիպ, պէնիմ էօրիմ օլտուզումու տա էթրաֆա եաեաճաղըմ։

Մարի, տէհշէթէ վէ տիթրէյէրէք, իբի էլէրինի նիչանլըսընա տօղրու ուզատըպ,

—Պիգի թէ՞րք մի իտէճէքսինիզ, ատտի։

—Նէ՞ չարէ սէվգիլիմ, լազըմ տըր...

—Ֆագաթ նի՞չին։

—Շիմտի անլարընընը։ Պէնիմ պուրատա կէլմիշիմ, սիպի թէէմին իթմէք, վէ պիր մըզտար ազչէ իլէ պիր ադ տա սիլահ ալմագ իչին տիր։ Հալ պու քի չիմտի պէն պուրատան չըգըպ նապէտիա օլաճաղըմ։ Պէնիմ սէլամէթիմ, սիպին սիբիւթ իւնիւզ միւթէվազըթ տըր։ Իմտի, թըպգը պէն էօմիւչիւմ կիպի ադամընընը, վէ ֆէրեաա իտինիզ, չիւնքի սիզ խաֆիեէլէր թարաֆընտան կէօզէթլենճէյինիզ հալտէ, պու խաֆիեէլէր սիպին կէօզ եաշարընընը ալտանմալը տըրլար։ Պունտան սօնրա, Ճօրճ Մաղօնուն վիճուտի, ալտմէն դաղմըգ կիպի զանն օլունմալը տըր. վէ պատկին մէրգում Ճօրճ եապանճը վէ մէհնուլ պիր եօղուս տուր քի, Էսրարը Հինտի թահարրի իսէհլէք տիր, վէ սըր Ճօրճ Մաղօնուն զաշիեէրինի պուլտաճաղ տըր։

ֆա Ալի բաշաեա արզուհալ թագտիմ էյլէտիքտե, միւշարիւէյհ պիր մէմուրիեէթտե իսթիխտամ պուեուրմուշ, վէ պու տարալըգ միւշարիւէյհ տինի իսլամը գապուլ իտերէք, վէ Մէհէմմէտ Ալի իսմինի ալարագ, մէքթէպի հարպիէեե տուխուլ իտիպ, օրատան զապիթլիք բիւթպէսիյլե չըգմըշ տը։

Գըրըմ մուհարէպէսինտե եիւզ պաշը օլարագ, Թունա սէվահիլինտե պիր գաշ միւսատէմէտե պուլունմուշ, վէ սոնրա պէօյիք զապիթ բիւթպէսինէ նայիլ օլարագ Իզմիրտե մէմուրիէթ վերիլմիշ տիր։ Մէհէմմէտ Ալի պէյ միրալայ իքէն, կիրիտ իսեանընտա խըտմէթի թագտիր վէ գատրի ֆէհմ օլունմաեա պաշլանըպ, լիվա օլմուշ վէ կիրիտտէն եանեա ճիհէթինէ մէմուր օլուպ, տէֆթ իսեան եօլունտա խըտմէթ իյլէմիշ, վէ օրատան Շգօարաեա կէշիպ Թէսքինը իհդիլա խըտմէթ իլէ, երինէ հուտուտը Եունանիէեէ ավտէթ իտերէք։ Թաթհիրը էշգբեատէ հիմմէթ ու ղայրէթ իթմիշ վէ 1848 թարիխինտե ֆէրիդ օլմուշ տուր։

Եանընտա պուլունան միլքիեէ գայմագամընը բիվաեէթինէ կէօրէ, բաշայի միւշարիւէյհ, Լսբանօս նամ չագինին քէնտիսինէ տէխալէթ թէքլիֆինի գապուլ իլե, մահէլլինէ կիթտիքտե, երիւզ գատար թիւֆէնքլի արասընտա պիր քիչի եանընտա պուլունտուղու հալտե օթուրուպ, Լսբանօս իլե միլաղաթ իյլէմիշ, վէ նէհաեէթ մէրգումուն մէթալիպաթընը ըէտտ իտիպ միւսատէ կէօսթէրմիշ վէ էյլե պիր թէհլիքէտէն սալիմէն ավտէթ իթմիշ տիր։

Պու սուրէթլէ հուտուտու Եունանէյի թաթհիր իտիպ, Հէրսէք մէսկէսինին զուհուրինտե Եէնի Բազը գօմանտանը օլմուշ, վէ օգոստոս 19 տա օրաեա կիտիպ, Գարատաղ վէ Ոըրպալըարը խսթթը իլթիսազընը էյիճէ թութարագ, Գարատաղ վէ Սըրպ իսեանընտա տախի Գալատիչէ մուհարեպէսինի գազանմըշ, վէ Եավօրտա օլան ղալէպէեի ազիմէտե Տէրվիշ բաշանընը սաղ ճիհէթինի թէչքիլ իլե, եարարլըգ կէօսթէրմիշ, վէ մուախարէն Թրէպին թէբէլէրի մուհարեպաթընտա տախի պուլունուպ ղալէպէ իյլէմիշ տիր։

Բէտերի 8ի եաշընտա օլտուղու հալտե, ֆագիր իւլ հալ օլարագ պէրհաեաթ օլտուղու, վէ մախտումինին իեանէրինէ միւհթաճ իտուկի, Պէրլինտէն միւշարիւէյհէ Եէնի Բազարտա իքէն խապէր վերիլտիքտե օ արալըգ պէն ֆրանգ իեանէ կէօնտէրմիշ տիր։

Ռուսիա մուհարէպէսի պուհուրիլէ, իքինճի տէֆա Գարատաղ իսեանընտա Սիւլէյման բաշա Տուղա կէշիտինի կէչէրիքէն, միւշարիւէյհ տախի Եէնի բազարտան հարէքէթլէ, Գարատաղ թէտիպինտե խըտմէթի ազիմէսի կէօրիւլմիւշ, վէ խըտմաթը միւսթահսենէսի մուգապիլինտե բիւթպէյի միւշիրեէ նայիլ օլմուշ տուր։

Սէրտարը էքրէմ Ապտիւլ ֆէրիմ բաշանընն ազլի իւզէրինէ Թունա ումում գօմանտանը օլարագ, իպթիտա էթրաֆա եաեըլմըշ Գազագ սիւարիլէրինի տէֆ իլէ, Հէղարկրատը մէրքէզը հարէքէթ իթթիխազ իտերէք, Գարա Հասանլար, վէ Աեասլար, վէ Գըշլօվա վէ Սինալօ մուհարէպաթըյլա գարաղօլ մուհարէպաթընը գազանմըշ, վէ Զսեբը քէօյիւ մուհարէպէսինտե Պէյլէ նօգթասընա հիւճումտա մուվաֆֆագ օլամաեըպ ավտէթ իլէ • արալըգ ինֆիսալ տիթմիշ տիր։

Մէհէմմէտ Ալի բաշա պուրատան Տէրիսաատէթէ կէլտիքտէն սոնրա, Պօնա վէ Հէրսէք ումում գօմանտանը օլտու իսէ տէ, եօլտա Օրխանիէ ճիհէթինէ կիթմիշ, վէ քէնտիսինէ կէօնտէրիլէճէք իմտատ վագթի իլե Եէթիշէմէմէսինտէն, Դամարլիեէ բիւճաթը իւզէրինէ Տէրիսաատէթէ կէթիրտիմիշ ալը։ Մուհարէպէնին խիթամը կիւնլէրինտէ իսլիմիէ վէ օճիհէթտէքի ասքէրի Տէրիսաատէթէ նագլե մէմուր օլուպ, ավտէթտէ Տավութ բաշատա թէչէքքիւլ իտէն պիրինճի գօլ օրտուեա գօմանտան օլմուշ, վէ մուախարէն տարը չուրա ազասը օլարագ, գօնկրէեէ մուրախխասը սանի օլմուշ տուր։

Գոնկրէտե տախի օլտուղճա մէհարէթի պուլունան ումուրը սիասիեէ իշե իշթիղալե, վէ տէվլէթինէ պու եօլտա տախի խըտմէթէ չա ըշմըշ վէ օրատան վիէննաեա կիտէրէք, Վիէննատան Տէրիսաատէթէ կէլմիշ իտի։

Միւշարիւէյհ էլսինէյի միթէնէվվիէեէ աշինա օլարագ, ֆինունը ասքէրի վէ ումուրը տիրլօմասիէեէ վազըֆ պուլունմուշ, վէ զահր ու ղազէպի զալիպ օլմաղլա, հուտուտը Եունանիեէ վէ Եէնի բազարտա պուլունուուղու միւտատէթը մէտիտե նամընը հէր քէսե պէլլէթմիշ, վէ Տէրիսաատէթտէ, վէ հաթթա սէնէյնը ախիրէ զարֆընտա խըտմէթի թագտիր օլունմաեա պաշլամըշ իտի։

(Ճէրիտե)

ՍԻՎԱՍՏԱՆ ՎԱՐԱԴԱ

Սայէյի իհսանվայէյի սուլթան Համիտ խան էֆէնտիմիզ հազրէթլէրինտե, թէպասայի միսլիմ վէ ղայրի միսլիմ հագգլարընտա, չէֆզաթը միլիւքեանէլէրինտէն նաչի, Գանունի էսասի, պիլճիւմլէ թէպասայի Շահանէլէրի, եէք նազար թահթընա ալընարագ, զբլը շէվքէթի թաճտարիլէրինտե ըէֆահ վէ խթիրահաթլա, մալ վէ ճան վէ բրզ ունամուսլարընյլա եաշամալարը, միլթէզիմի շահանէլէրինտէն օլտուղու հալտե, Սիվաս վիլայէթի ճէլիլէսի, վ լայէթի սայիրեեէ մուգայեէս օլմաեըպ, Էքրատ, վէ Մէսցուր, վէ Ուրֆան թայիֆէլէրի կիւզէրկեահի օլան վան, վէ Հիքքիարի, վէ Գօթուր, վէ Տիեարպէքիր, վէ մէվգբի ուխրալար կիպի օլմաեըպ, անճագ Ազիզիեէ տէնիլէն մահէլլին նամը սապգը Ուզուն եայլա օլտուղու, վէ միւհաճիրինի Զէրաքէսէնին իսքեանընտան մուգատտէմ, եանի սէնէյնի վաֆիրէտէն պէրու, օլարագիլերտե Ավշար, վէ Թիւրքմէն, վէ Բըշվան խայիմէնիշին օլարագ, օրալարտա մէսքիւն ադամ պուլունուպ, օլ թարիխտե պու ադամը մուզիրրէ, Սիվաս, վէ Գայսէրիյէե, վէ Մամուրէյէթիւլ ազիզ, վէ ճիվար սանճագլար արազիսի արալարընտա կէչթ ու կիւզար իտերէք, պիր թագըմ թիւճճար, վէ հեր թարաֆտան իմրար իտէն եօլճուեա, վէ Տէրիսաատէթտէն մէնզիլի մագսէտինէ կիթմէք իւզրէ պուլունան, վէ միւտատէթի մէտիտե զարֆընտա տիեարը զուրպէթի, վէ նիչէ զարուրէթլէրի իխթիեար իտէն, վէ էվյատ ու ահալքնա իաչէ թէտարիք իյլէմիշ օլան միսլիմ վէ ղայրի միսլիմ քէսանը եօլլարտա սօհուպ, եալըն աեագ պաշ տչըգ պըրագան, վէ հաթթա ճանլարընտա տախ գատտիտէն Ավշար ադամընը, ճէննէթմէքեան ղազի սուլթան Ապտիւլ Մէճիտ խան հազրէթլէրի դէմանը սալթանաթլարընտա, էզինէյի գալիլէտէ, չէրէֆ սուտուր պույրուլան իրատէյի Շահանէլէրի մուճիպինճէ, Ավշար օլան ադամընվէ խայիմէնիշինէրին, էմրի իսքեանլարը, հէման պէլ իճրա, սուհուլէթլէ, ճիվար մէտինէ, վէ գասապա, վէ պիյիք գարիեէլէրտե իսքեան իտիլմիշ, վէ անտէն սոնրա, Ավշար Թայիֆէսինէ, պէօյլէճէ պիր մէյտան պըրալըմասը իւզէրինէ, թարիֆ օլունան հավայիլեր էհալիսի, էմինէն վէ սալիմէն միւրուր իյլէտիքլէրի մահէլլէրտե վէ գարիեէլէրտե պիր տախի ույղունսուզլուգ օլմատըղը, վէ գարիեէլեր էհալիսինին հայվանաթ վէ մէվալիսի, պիր թարաֆտան զասպ օլունմամըշ, վէ պէեան օլունան սանճագ վէ գարիեէլէրինտե մատիեան, վէ երքէք էսպ, վէ էսթէր, վէ մէրքէպ, վէ ինէք, վէ ճամուս, վէ գօեուն, վէ քէչի թէքէսսիւրլե, վէ հաթթա զիրաաթա լաեըգ էօրիւղ, քէնտի խանէլէրինտէն մէյտանէ կէթիրիպ, էհալիի գուրա, ասհապը սերվէթէ եիւզ թութտուղլարը հալտե, էհալիի գուրայի միսլիմէ վէ ղայրի միսլիմէնին հայվանլարընա սարիգ զուհուր իտիպ, կիւն պէ կիւն հայվանաթ գըլէթէ թէգարրիպ, վէ զայի նուֆուսա սէպէպ օլմուշ տուր։ Գուրալարը "բրարա միթալաա օլունուր իսէ, զուհուրա կելեն ֆէնալըգ մէյտանա չըղար. չուգատար իֆատե իտէպիլիրիմ քի, Ավշարլարըն թարտ վէ իխրաճ օլունտուգլարը արաղէյէ, օլ ճիվար էհալիսինտէն միւհթաճը արագի օլան միսլիմ վէ ղայրի միսլիմտէն միւրէքքեպ, գարիյէ վէ գասապաթ ինչա օլունմուշ օլսա իտի, իսքեան օլան էհալի թարաֆընտան, պիր քիմսէյէ մագարրաթ օլմատըգտան պաշգա, օլ արագիլերտէն չօգ մէնաֆի վէ հասբլաթը խազինէ զուհուրա կելիր իտի։ Շերրինտէն խէլլաս օլունան Ավշարլարը եէրինէ, պիր միւտատէթ սոնրա միւհաճիրինի Զէրաքէսէ իսքեան օլունուպ, օլ վագթի իյզահ իթմիշ օլտուղում սերվէթլէր, հէման զայիլ օլմաեա պաշլատը, եանի, պիր թարլաեա սու մէճրա իտիպ, տէֆթէթէն սու գաթ օլունտուղու հալտէ, օլ թարլաեա մէնաֆի [illegible] կիպի, հասբլաթընտախինոգսան զուհուր իտէճէկի վազհաթտան պուլունմուշ տուր. նէ՛ չարէ քի, հալտէն իրդաղ օլուպ, խթիգպալիմիզի հիւանի իտարէյէ ղայրէթ իտէլիմ։

Սայէյի մէալի վայէյի զիրի ճէնահը սուլթան Համիտ խան էֆէնտիմիզ հազրէթլէրինտե իհսան պույրուլան Գանունու հիւմաեունլարը, ճիւմլէ վաթանտաշլարըմըզը միւճէտտէէն իհեա իյլէտի, պինաէն ալէյհ, մէսքէյի հազրէ հէնիկամընտա, վիլաեէ-

---

—Էյին օլ պիրատէր, տէ՛ի Էտվարտ, էմրլէրինի հէր վէճհ իլէ իմրա իտէճէյիզ, վէ պուրատա սիպի կէօրիւշ ատէմ օլմաեաճագ տը։

—Հազգընընդտա խապէր կէթիրէնէ պիւյիք պիր միքեափաթ վատ իտէրիզ, տէեու իլավէ իթտի Տէէօտանէ։

—Խամինիզի եալընը տուտարըմըզդտա զիքր իտէրիզ, մըրըլտանը Մարի։

Պատէհու մէրգումէ չէյլէ իլավէ իթտի։

—Անճագ ասլա տուրմաեըզ, սէլամէթինէ տուա իտէճէյիզ։

17

ԳԱԶԻԼԻՆ ԹԷԲՐԱՐ ԶԱՀԻՐ ՕԼՄԱՍԸ

Պու սէօզլէր սէյլէնիրկէտե իքէն, Ըսթօր ֆէվգէլատէ պիր հէնէճան իշինտէ կէօրիւնիւեօր իտի։ Շէյլէ քի պաղէն սօլար, պաղէն ղըզարըր, պաղէն պիր աեաղը վէ պաղէն տիկէր աեաղը իւզէրինտէ տուրարագ խալզը տինլէր. հասըր մէրդումուն ադլու ֆիքրի տարմտասաղէն պիր հալտէ կէօրիւնմէքտէ իտի։ Վէ նինաեէթ քէնտիյի թութամաեարագ,

—Էֆէնտիմ, պէն տէ սիպին կիսի նապէտիտ օլաճաղըմ, տէտի, վէլի իւլ նիյմէթիմին սէյեահաթընտա, պէնտէ պիրէքտէ պուլունաճաղըմ... վէ վագտա չու մէլուն Հինտիլէրի թագիր իտէր իսէմ տէ, թանըրմամագ իշին, իդթիզա իտէր իսէ, անէրին զբեաֆէթինէ տէ կիրէճէյիմ, վէ հէր նէ գատար պիր ագ պէնիմ թուպիսթըմա կիւճ կէլիր իսէ տէ, նէ՛ չարէ, իճաապը թագտիրինտա, կիւպէլիկիմի տէ ղայպ իտիպ, չիրքին օլաճաղըմ, լաքին սը Ճօրճ հէր նէրլէնէ կիթսէ, պէն տէ պիրլիքտէ կիսէճէյիմ...

—Պէնիմէ պիրլիքտէ՛ կէլմէք... լաքին պէն հիչ տիւշի՞ունմէեօրմուսուն քի...

—Պիլաքս, էֆէնտիմ, չօգ տիւշունտիւմ, վէ չօգ միլահաղա իթտիմ, վէ հէրսինտէն ալէասընը, սիպինէ պուլունմագ պուլուսմ։

—Ա՛ճայիպ, հիչ տուշի՞ունմէեօրմուսուն քի, պէնիմէ կէլտիկինտե, պիր խայլի վագըթ դարիպ վէ թէհլիքէլի պիր էօմիւր կէչիրէճէքսին։

—Իյթէ տահա էյի եա։

—Վէ հէր տաղըդատա մուխթարաեա ուղրաեաճաղսըն։

—Ատամ ոչնամէ մուխաֆարատան նէ՞ օլուր։

—Տիմէք հօճա Սթօր, պէն ճէսուրլանմըշսըն։

—Ճէսուրլուզումու պիլմէմ, լաքին սիպինէ պուլունմաղ իշին, իճապ իտէր իսէ, սուեաեն վէ սթէչին իշինտէն կէչէճէյիմ։

—Սէօղիւ դըսսա քէսէլիմ, նինաեէթ ճէսուր Սթօր, հէր հալտէ պէնիմէ կէլէճէ՞քսին։

—Էվվէթ, էֆէնտիմ, հէր հալտէ կէլէճէյիմ։

—Մատամ քի պէօյլէ արզու իտիեօրսուն, կէլ ղաղալըմ, տէտի Ճորճ, քէմալի սաղ իլե խըզմէթքեարընընն էլինի սըղարագ։

—Ա՛հ, էֆէնտիմ, մէմնուն օլտում, հէմ բէք զիեատէ մէմնուն օլտում, տէտի Սթօր հէլեէճան իլէ։

—Պիրատէր, պու կիճէյի պուրատա կէչիրէճէքսին եա, տէտի Էտվարտ։

—Խա՛եըր, թասավվուր իթտիկիմ եէնի էօմրիս պաշլամագ իշին, կիճէյնին գարանլըգընտան խթիֆատէ լատէճէյիմ։ Ադամանան կէլիրէր տէյի ասլա գօրղում եօգ տուր, չիւնքի սիւչմէնլերիմոն հիչ պիրի պէնիմ սաղ օլտուղումու ֆարզ իտէմէղ, ֆիգաթ նասըլ քի մալիմիւնիզ տիր, գարանլըգ, քէնտիսինի կիպէմէք իսթէհէնլերին ատսթու տուր։

—Տիմէք կիտէճէքսին։

—Էվվէթ, օտամտան պիր դաշ ըմվալը իլե պիր տէ տօլու բարա քիսէի ալտըգտան սոնրա, եօլա չըղաճաղըմ։

—Ուղուն միւտատէթ սէնատէն խապէր ալմաեաճա՞գ մըեըղ։

—Շիւպհէսիզ պըրըմը մէվզուի թէհլիքէլէ դէմագսըզընը, սէպինի մուխտասէրէ իտէճէք պէր չատրթա պուլաճաղըմ։ Էկէր պիր գաշ կիենէր պէնտան խապէր ալամագ իսէնէպ, վէ ֆիթթ իթմիշ զանն իթմէյին, իլա թահարրիեաթա ավամ իթտիկիմի մուլահաղա իտին։ Մարի, սէվգիլու Ինչանըմ, Էվա, սէվգիլու գըզդաբուաշըմ, թէէմին իտերիմ սիպի քի, ինչալահ եաղըն վագթտա թէքրար կէօրիշիրիզ։

—Ա՛հ, Ճորճ, Ճորճ, սիպի զայպ իթմէք իշին, պուրմագ, նէ՛ գատար կիճ օլտուղունու պիրէնիպ, տէտի Մարի ըէբէլէնէրէք։

—Ճէնապը Հագգ գատիր վէ պէօյիք տիր։ Ինչալահ պիր տահա այրըլմամագ իզրէ, պիր կիճ պիրլիշիրիզ, վէ պու կիճ տէ պէլքի եազըն տը։ Հայտէյին, սէվգիլիլիէր, չիմոի օտանընդա կիտինիզ։

—Շիմոիսէ՞ն մի։

—Էվվէթ չիճնքի բահաթ իտէճէք վազըթ տը։

—Էէր հալտէ կիթմէքիկիմդի՞ մի խթէեօրսուն։

—Ըէճա իտերիմ։ Պէն տէ սօն թաիմաթընը, պիրատերիմ իլե տօղթօրա իթթաիքալէն սոնրա, եօլա չըղաճաղըմ։

—Ճօրճ, ճէվապ վիրամ Մարի, իշթէ էմրինիզ իթտիթ իտիեօրսուզ, լաքին չուբրատընը պ՞էլին քի, սէն պինիմիզդէն տարա չըղմաեաճաղըն, եիրկ բէլիրիմիզ տարինա սէնին եիրկինէ պիրլիքտէ վատրաճաղտը, վէ ճանընմըզ հէր եէրտա սէնին արզանատա կէլճէճէք տիր։ Ճորճ, Ալլահ սէնի մուհաֆիզ էյլէսին...

—Ճորճ, հազգ թէչատա սէնին միւեէնին օլսուն, տէտի Էվա նէկատքէթլէ։

(Տէվամի)

Թիմիզտէն սկսմ օլունան ասաքիրի Շահանէյի մուաղզաֆա, վէ բէտիֆէ, վէ միւսթահֆըզա, վէ մուավինէ օլուրաք, գբրդ պէշ պին նուֆուս միրուր իյլէտիքլէրի մահէլ վէ արամ իթտիքլէրի վէ տախիլ օլտուգլարը գարիյէ վէ գասապալար էհալիսինէ, եանի միսլիմ վէ զայրի միսլիմէ, հ՚ինչ պիր կէօնա մազարրաձլարը օլմասընը, վէ մէսքիւն օլտուգլարը գարիյէ էրտի մէչրուպաթ վէ մէէքիւլաթ էսմանընը իֆա իյլէտիքլէրի, վէ հէր նասբլասա ախիրէն, էրզրումա կիտէն բէտիֆ էֆրաաքնտան պիր ղաչ քէմէնէ, Խորասանա վէ Խանծար գարիեէլէրինտէն, վէ մբխթարը գօմշուսու օլտուղու ճիհէթիյլէ, իքի եիւզ ղուրուշտան միւթէճավիզ ագճէ, ուրէթի ճէպրէ եագբն պիր էլֆազլէ ալտըղը, մէսմուաթ իւզէրինէ, վալիի սապբգ տէվլէթլու հաճի Իզզէթ բաշա հազրէթլէրի թարաֆընտան, մէրգումբար մէճլիսի վիլաեէթէ լէտէլ ճէլպ, օլունան իսթինթագլարընա, մէպլաղը մէզպուրու ալտբգլարը, քէնտի իդրարլարը ստապիթ օլուպ, փարա մէրգուման մլիսթարլարա իատէ իտիլտիքտէն պաշգա, սայիրլէրէ պիր իպրէթ օլմագ իւզրէ տախի մէրգուման սահիպ ճիւնհալարալթը այ միատէթլէ, հապսէ իլգա իտիմիշլէր տիր։

Պու թէտպիրի հասէնտէն միւրատ, վագաս, իլերուտէ զուհուրա կէլէճէք օլան ֆէնալբգլարա մէյտան պբրագըլմամագ օլմուշ տուր, ֆագատ՝, նէ չարէ քի, վ՚ան, վէ Մուշ. վէ Մամուրիյէթիլ ազիզ, վէ Տիարպէքիր կիպի էքրատ պուլունան մ՚հէլէրտէ, միւրուր ու ուպուրճա ֆէնալբգլար օլտուղու մատ թէկէսսիֆ ճէրիտէլէրտէ մանգուրումուզ օլուեօր. վէ Սիվաս վիլայէթի իսէ, օրթա պիր մահէլ օլուպ, ուֆագ ֆէնալբգլար պուլութլարը ղուհուր իտիպ կէօրիլմէեօր, ֆէնալբգլար ղուհուրինէն նաչի թէճէսսիմ իտէճէք տիր, պունուն էվվլ էմիրտէ թահրը զապթ վէ բապթա ալընմասը, էվվայի ումուր էֆէնտիլէրիմիզէն, նաղարը տիգզաթլարընը նիեազ իտէրիզ։

Կէչէնէ մաղի տէր էր, պու պիր տարպը մէսէլ տիր, օտա կէչէր էմմա, ճիկէրէ կէչէր, ֆէհվասընա, վիլաեէթիմիզտէ պուլունան էյ ղարընտաշլարըմըզ, սայ ու ղայրէթ իտիպ, միլլիմիզին մանուր ու ապառան օլմասը սէպէպինի արամալարէզ, աթբպանընը քէութիպ ու ըէսայիլինտէ միճէրրէպ օլան էճզալարտան, պիր քէյֆիսիզ վիրտիկի մուալիճէ, պիրինին թապընա մուվաֆֆադ կէլմէզ, ապ ու հավասընա մէ անասբրընտ միւնասիպ մուալիճէ, աթբպպայի հոդիգանընը թարաֆընտան վիրիլիր իսէ, օլ քէյֆիպ իֆագաթ պուլուր, պունտան մագսէտ, հէքիմ էլֆոդը, ճիւմլեաթբպպայէ չամիլտիր . . . ։ Մէկմուրլարընը թայէնի մահէլինէ աչինա, վէ վաթանընա մուհիպպէր թայէնի իշ՚ալիեօր, թէշէքքիր իտիրիզ, վէլատէթլէրտէ, վէ սանճաղ վէ գազալարտա ֆագա օլան քէթէպէ վէ մէէմուրինին թէնզիհը, վէ էհալինին զիրաաթա թէչվիզ, վէ միւհթաճը հայվանաթ օլան էհլի զիրաաթա, մէնաֆի սանաբզլարընտան ագճէ վիրիլէսի կ՚ապ չէյրի թէխաթուր իթմէլիկի, էվվեայի ումուրու էֆէնտիլէրիմիզէն խթիրհամ իտէրիմ. ճէնաբը Հազգ մուվաֆֆադ իյլէսին, ամին։ Պիր վաթան.

1291 ազուսթոս 16 բէրվէր

Պալէատրի մէղբիւր վէղբիւր վ՚օշազա իւղէրինէ, ահիղանէ, հիւքիւմէթի Մէնիյէնին, նազ՝ըը տիգզաթը՝ ատվէթ իտէրիզ։

—

ԱԶԳԱՅԻՆ

Դեր. Խորէն սրբազանը, շիմտիէէ գատար ավտէթ իթմէտիկի, պազբլարը մէրագբնը տավէթ իյլէմէքտէ իքէն, պիրտէ, ծերունի հայր Պատկանեանընը, եանի, պունուն եիկիրմի սէնէ գատար էվվէլ, ասլ ու էսասը պիզէ մալիմ օլմաեան, բօյիթիգաճա պիր թազսիրաթա մէպնի, բաբասլըգ իճրասընտան, հիւքիւմէթ թարաֆընտան մէն իտիլմիշ պուլունան միւսինն վէ էհլի զաէմ զաթըն, եինէ բաբասլըգ իտէպիլմէսինէ տայիր, Ռուսիա իմբէրաթօրու հազրէթլէրի թարաֆընտան աֆվ ու միւսաատէ պույրուլմասընը բէճա իթմէք իւզրէ, եէնիտէն Բէթէրսպուրկա կիթէք իւզրէ, բաթրիգխանէտէն թալիմաթ վիրիլտիկի, վէ պու հէնկեամտէ միւմանիէյհին Բարիստէ քէյֆիսիզ օլտուղու, վէ պատէհու արթըգ մահէլլի մէզպուրա կիթմէյիպ, տօղրուճա պուրաեա կէլճէկի բէյտէրբէյ դազէթալարտա օգունմուշ օլտուղունտան, վէ էյլէ պիր շէյ իչին, իմբէրաթօրա չէճաեա կիթմէքլիք, օնա տիւշմէյիպ, վէ հաթթա, էջմիածինտէ կաթողիկոսումուզ պուլունտուղու թազտիրտէ, ասլա միւնասէպէթ տախի ալմաեաճաղը, խաթրըլարա կէլտիկինտէ, տահա ղիեատէ չիւպհէեէ սէպէպիյէթ վրմիչ իտի. հալ պու քի, տիւնքի կիւն ալընան մէքթուպլարա նէզարէն, միւմանիէյհ սրբազան, պու ճիւմլէ իլէ տախի, թէքրարէն բէթէրսպուրկա կիթմիչ իսէ տէ, ասըլ միւրատքն նէ օլտուղու անլաշըլամամըշ տըր, չիւնքի էսրար զէմանընտա եաշամագտա իմիշիզ . . .

—

ԱԶԳ

Խրիմգրը էֆ.

Սուրբ Եկեղեցւոյս Օծման տարեդարձի առթիւ յառաջիկայ կիւրակէ առաւօտ որ է սեպ. 3, Ամենապատիւ Սրբազան Խրիմեան Հայրիկ Ս. Պատարագ պիտի մատուցանէ թաղիս սուրբ Եկեղեցին, ուստի իգիտութիւն բարեպաշտ ժողովրդեան, ներկայս կուղարկեմք առ Ձեր մեծութեան որ բարեհաճիք յառաջ կայ մի քանի թերթերնուդ մէջ հիւրընկալել։

1878 օգոստոս 29 Մնամք ամենայն

Կ՚ատիկ բաշա Յարգանօք

Ի դիմաց Թաղ. խորհրդոյ

Ատենադպիր Ատենապետ

Մ. Ա. Փանոսեան Մ. Կիւրճեան

———

Մեծ. խմբագիր,

Կը խնդրեմք Ձեր անկոմակալութենէն, որ բարեհաճիք Ձեր պատուական լրագրին մէջ տեղի մը չնորհել հետեւեալ պատասխանագրիս, զոր ղրկած եմ Հայկական խնդրոյն Նախաքննիչ յանձնախմբին Դեր. Ատենապետին։ Ձերդ. տնձնուէր

Թ. Պէկ

Դեր. Սրբազան Տէր

Ընդունեցայ Ձեր սրբազնութեան գրութիւնը, որով կը յայտարարէք ինձ թէ, Նախաքննիչ Մասնաժողովը՝ Հայկական խնդրոյ վերաբերեալ ձեռքս գտնուած գրութիւններն ալ տեսնել պատշաճ դատելով, կը փութայ դիս հրաւիրել, որ սոյն գրութիւններն ալ հետ առնելով յառաջիկայ հինգշաբթի (օգոստոս 31) ներկայ գտնուիմ Մասնաժողովոյ նիստին։

Ներեցէք Սրբազան Տէր ըսել, թէ Ձեր Սրբազնութեան գրութիւնը զարմանք պատճառեց ինձ, ըստ որում հաստատապէս գիտակի թէ, Նախաքննիչ Յանձնախումբդ՝ ըստ բնութեան իւր պաշտօնին՝ իրաւասութիւն չունի իմ գրութիւններս տեսնելու. այսու ամենայնիւ Ազգային ժողովոյ Ե. նիստի Ատենագրութիւնը վերստին աչքէ անցնելով, սահմանագծեալ գտայ Յանձնախմբիդ պաշտօնը, սա՛պէս.

«Ուրեմն Յանձնախումբ մը պիտի դնենք՝ որ երթայ Սրբազանէն (Պարիարքէն) գործը հասկնայ, և տեղեկագիր մը բերէ մեզ (Ազգային ժողովոյ), թէ սոյն ինդրոյն վրայ քննութիւն և հրապարակական վիճաբանութիւնք ընելու ժամանակն եկա՞ծ է թէ չէ, և թէ եկած է, ինչ կերպով զայն ընելու պատշաճ կը դատէ։»

Ինչպէս կը տեսնուի Սրբազան Տէր, Ազգային ժողովոյ սոյն որոշումէն, Յանձնախումբդ՝ ոչ թէ «ինդրոյն քննութիւն» ընելու, այլ քննութիւն ու վիճաբանութիւն ընելու «ժամանակն» ու «կերպը» տեղեկագրելու պաշտօն ունի։

Արդ՝ քանի որ Յանձնախմբիդ պաշտօնն այդ է միայն, քանի՞ր ես էի յատենի Ազգային ժողովոյ գրութիւններ ու ապացոյցներ ի ձեռին անմիջապէս վիճաբանութեան մտնել պահանջող՝ հաստատելու համար ինչ կարծիք որ յայտնած էի մինչեւն ատենին մէջ Հայկական խնդրոյն նկատմամբ, քանի որ այդ պահուն ատենապետ փաշային՝ հակառակ օրինաց գործած բռնութեամբը միայն հարկադրեցայ լռելու, որոյ համար դինքը ամբաստանած եմ ժողովին առջեւ, և քանի որ Նախաքննիչ Յանձնախումբ մի եթէ կարմուեցաւ, ոչ թէ իմ ձեռքի գրութիւններս ու փաստերս տեսնելու, այլ Հայկական խնդրոյն վրայ յատենի Ազգային ժողովոյ քննութիւն ու վիճաբանութիւն ընելու ժամանակն ու կերպը տեղեկագրելու համար միայն, չեմ հասկնար և ինձ հետ իմ ժամանակն չի պիտի հասկնան անդուլ Ազգային ողջախոհ երեսփոխանք, թէ ինչ դիտումով Յանձնախումբդ իր պաշտօնին սահմանէն դուրս ելնելով, դիս իր առեանը կը հրաւիրէ ձեռքի գրութիւններովս։

Ես՝ ըստ որում երեսփոխան՝ իրաւունք ունիմ յատենի Ազգային ժողովոյ իմ ձեռքս եղած գրութիւններով ու ապացոյցներով կարծիքս պաշտպանել, երբ Հայկական խնդիրը դայ հոն յուզուելու։

Եթէ Յանձնախումբդ նախանձախնդիր է Ազգին շահուն և ճշմարտութեան յայտնութեանը, ինչպէս կը սիրեմ հաւատալ, պէտք է որ ժամ առաջ քննութեան ու վիճաբանութեան ժամանակը ու կերպը Ազգային ժողովոյ տեղեկագրելու չնորհ ընէ։

Ընդունեցէք, Սրբազան Տէր, իմ մեծարանացս հաւաստիքը, որով մնամ Սրբազնութեանդ.

Ազգային երեսփոխան

Թ. Պէկ

Բէրա, 28 օգոստոս, 1878

ՍԱՐԱՖԻՅԷ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսկ. Ամ. 28 օգոստ.		ազչ. զր.	14 12
Էսկ. Ամ. 29 օգոստ.		սապկ. աչ.	14 11
Էն եիւքսէք			14 13
Էն աշաղը			14 9
Սաաթ 7 1/2տէ			14 10

—o—

Բուսկի Շըմէնտըֆէր 3 0/0		54 1/2
Բէքար	փր.	2 1/2
Հէվալէսիզ	փր.	2
Ազչէ ֆայիզի	0/0	12

—o—

ԱԳԶԷԼԷՐԻՆ ՅԻԱԶԱՍԸ

		Ղր.	Փր.
Ամանաթը լիրաաը 100 ղրշտն			
Ինկիլիզ լիրաաը		108	36
Ֆրանսէզ ալթունու		87	4
Բոլ		89	7
Գրբբմից ալթունու		51	10
Պէնազ Մէհիտիյէ	ֆարգը	6	26
Սէթալիք	ֆարգը	21	
Գէմիք	ֆարգը	21	20
Պոգբր	ֆարգը	78	
Գարպոն գայմէսի գաբիք		8	84

—o—

ԳԱԼԻՄԷՆԻՆ ՐԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք		311
Էն աշաղը		308
Սաաթ 7 1/2		308
Եիզլիւք գայիմէ պազբր հիսապը իլէ		57 30

ԻԼԱՆԱԹ

ՐՕՊԷՐԹ ԳՕԼԼԷՃ

Պօղազ-Իչինտէ Ռումիլի-Հիսարընտա ագբ օլան իչպու մէչհուր մէքթէպին պու սէնէյիք միւտտէթի սեպտեմբեր 4/16տա պաչլաեաճագ տբը։

Մէքթէպի մէզպուրտէ ուլում ու ֆիւնունուն հէր պիր շիւպէսի, վէ էլսինէյի էճնէպիէյի թալիմ իտէն էհլեէթլի մուալլիմէր մէվ՚ուտ օլուպ, չակիրտանընն թալիմ ու թէրպիյէսի իչին հէր նէվ՚ի սուհուլէթ վար տբը։

Մէքթէպտէ վիրիլէն տէրսլէր, վէ մէքթէպէ չակիրտ վերմէք իչին չերայէթի լաղբմէ հազգընտա մուֆասսալ մալիմաթ ալմագ իսթէյէնլէր, Գալաթատա, Բէրչէմպէ-Բազարընտա մէքթէպին սարրաֆլարը Մր. Հանսըն վէ գումբանեասընա, եախսա մէքթէպին էզարէթինէ, միւրաճաաթ իթմէլի տիրլէր։

—

ԻԼԱՆԸ ԽՍՅՐԱԹ

Ֆէննի թէպապէթի, միհվէրի լաեբգընտա թահսիլ իթմիշ օլուպ, Տէրիսաատէթտէ իճրայի թէպապէթ իթմէք նէյէթինտէ պուլունտուղունտան, ճիւմլէյէ իլան իտէրիմ քի, պէհէր ճումա կիւնլէրի, բէճէչնիկ բազարընտա Շէյխանէ սոգաղընտա 14 նիւմէրօլու խանէյէ, վէ պէհէր սալը կիւնլէրի տախի Գում-Գարուտա Մ. Գարուպինին էճզախանէսինէ կէլէն խասթալարա, մէճճանէն պագաճաղրմ։

ՏՕՂԹԷՕՐ ԱՆԹՕՆԻՕՍ
ՍԷՍՍԻՆԷՋԻՈ

—

Եէնի-Դարուսուն խարիճինտէ տէմիր եօլ մէկթիֆինէ գարիպ Գասմանէ ճատտէսինտէ 59 նիւմէրօլու բաղը ֆապրիգասը վէ մէյխանէ, իստիւնտէքի օտալար իլէ պէրաբէր սէնէլիկինէ քիրաեա վիրիլէճէկինտէն, թալիպ օլանլար սահիպինի էյրէնմէք էյին, Գապը Ալի ճատտէսինտէ Գասիրէթ մահպասընէն ալթընտա քիթապը Ա. Ետիս աղանէն տիւքքեանընա միւրաճաաթ իյլէմէլէրի։

—

Թաշրալը օլտուղու հ՚ղտէ պիրի օն վէ տիկէրի օն իքի եաշընտա անատան էօքսիզ իքի նէֆէր էրքէր չօճուգլարը, պիրէր գաեբրճբեա միհթաճ պուլունտուղունտան, պիրէր խայրխահ չըղըպ տա, էկէր սէվապընա եանլարընա ալարագ, հէմ պէպլիյիպ վէ հէմտէ ուֆագ թէֆէք խըտմէթլէրտէ չալըշըրմագըղը միւրատ իտէր իսէ, մամմունիյէ վիրիլէճէք տիր։

Մէղբիւր սէվապը իշլէմէք միւրատ իտէն զաթ՚լարընը, մէրգուման չօճուգլարընն եէրլէրինի էյրէնմէք խթէպիքլէրինտէ, մաթպասմըզտան խապէր ալմալարը իլթար օլունուր։

—

ՕՐԱՑՈՅՑ

1879

ԵՒ ՀԱՑՈՑ

ՈՅԻԷ–1327

Ի տպարանի Առաքելական աթոռոյ Ս. Յակոբեանց՝ Յերուսաղէմ.

Պու Օրացոյց ըէք կիւղէլ սուրէթտէ թապ իտիլմիշ օլարագ, քիթապճըլարտա սաթըլմագտա տբը։

Ֆիյ 100 փարա։

ՍՍՀԻՊ ՂԱԶԻԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Օ. ՓԱՆՈՍԵԱՆ